

ԽՕՍՔ Ռ. ՍԵՒԱԿԻ

ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ ՕՏԵԼՈՒ ԹԱՏԲՈՒՄՆ ՄԷՋ

Թո՞ղ ներէ ինձ հոս ներկայ հայ հասարակութիւնը որ յանդրդնութիւնը կ'ունենամ խօսք առնելու այս զիշեր թատերական այս պերճ սրահին մէջ, ազգասէրներու խոնդավառ խումբի մը առջեւ, առանց մասնաւոր պատրաստութեան, առանց խոր ուսումնասիրութեան, Եւրոպայէն նոր ժամանած, ճամբորդութեան փոշիները զեռ վրաս : Հաւ կ'ըլլար անշուշտ որ այս զիշեր քառորդ զարէ մը ի վեր մեռելօրէն թաղուած մեր թրքահայ թատրոնին հայաբարբառ զարթնումբ բացուէր արժանաւոր ու ծանր նախարանով մը, եւ Հայ զեռատի գերասանի՝ Պարոն Փափաղեանի ձեռքէն բռնող եւ բեմ բերողը մեր հիներէն մէկը ըլլար : Բայց պարագան ինքնին այնքա՞ն վեղեցիկ է որ մարդ առանց հին մը, կամ թատերական մասնադիտ մը ըլլալու, առանց իսկ երկար ու քրտնաշան ուսումնասիրութեան, կրնայ սրբուարուխ քանի մը բառեր արտաւանել՝ պարդ ու անյաւակնոտ բառեր՝ որոնք Հայ թատրոնին նուիրուող երիտասարդ տաղանդի մը առաջին քայլերը պիտի բանան :

Նուիրական պարտականութիւն մը ունիմ Հրապարակով կատարելու : Անկեղծ շնորհակալութեան այն պարտքը զոր արուեստագէտներու նորակաղմ այս խումբը կը զնէ իմ վրաս արտայայտելու ջեզ : ԶԵ՞ղ որ այնքան սիրով եկաք քաջալերել ընդհանրապէս ամբողջ նորատի խումբը, ու մասնաւորապէս իր թատերապետը Պարոն Փափաղեան՝ որ զեռ այնքա՞ն երիտասարդ՝ չի վարանիր Օթէլլոյի նման զժուարին ու զրեթէ անմատչելի դեր մը անձնաւորելու : Հարկաւ ներողամիտ աչքով պիտի զիտէք խումբին մնացեալ մասը՝ որոնք Եթէ չունէին իսկ արուեստագէտի մեծ պատրաստութիւն, ունէին

զո՞նէ կամքի մեծ ուժ եւ բեմի զօրաւոր սէր՝ անգոսնելով ամէն դժուարութիւն՝ իր աճիւններէն ծնցնելու համար մեր այնքան սիրելի հայաբորբառ ու հայաշունչ թատրոնը :

Թատրոնը, հայաշունչ թատրոնը . . . : Այն թատրոնը զոր Հէքիմեաններ, Պէշիկթաշլեաններ, Թէրղեաններ, Թղլեաններ, Շիրվանղատէններ կանգնեցին . . . ա'յն թատրոնը զոր Վարդովեաններ, Գարագաշեաններ, Ֆասուլկամներ, Սիրանոյշներ, Մնակեաններ փառաւորեցին . . . ա'յն թատրոնը ուր Թրեանցներ, Ծշտունիններ, Աղամեաններ անմահացան . . . թատրոնը, հայաշունչ թատրոնը, մե՛ր թատրոնը . . . :

Ահ, փառաւոր հայ անուններու ոսկեձոյլ համաստեղութիւնը . . . :

Ու բնա՛ւ զարմանալի չէ որ մեր մէջ ուր այնքան ապերախտ ու այնքան թշուառ նկատուած է այս բեմի ասպարէզը, — մե՛ր մէջ՝ համեմատօրէն բոլոր միւս արուեստագիտական ասպարէզներուն՝ — ամէնէն աւելի ուսմացող ու պատղաբերող ճիւղը թատրոնը եղած ըլլայ միշտ : Ասիկա ունի իր որոշ պատճառները :

Ամբողջ Եւրոպայի մէջ, աշխարհի էն չքեզ կերպոններէն մինչեւ ամենամութ ու խաւարին անկիւնները՝ ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ որ գտնուի տակաւին մէկ ուրիշ ազգ՝ որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր ղերասանի ճշմարտապէս կեղծ ու զերեղմանօրէն ծիծաղելի այն կեանքը որ զարերէ ի վեր մեր կեանքը եղաւ, մեր, ստրկացած թրքահայերուս կեանքը . . . : Տառապի՛լ, ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու . . . անպատուաիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ, ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու . . . ժպտի՛լ այնպիսի մէկ վայրկեանիդ ուր արիւն արցունք պիտի պոոթկար աշերէդ . . . մաղթոնքի ճիշեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար որ զքեզ կը խեղդէ . . . մեռնի՛լ — հողեպէս մեռնիլ — ու ապրիլ ձեւացնել . . . ահա ղերասանական ահուլիօրէն կեղծ կեանքը, որ մե՛րը եղաւ այնքա՞ն երկար տարիներ . . . : Արդ ինչպէ՞ս կ'ուզէիք որ այսպիսի պայմաններու մէջ, ժառանդօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չըլլար, ու մեր բնական յարմարութիւնը՝ ղերասանութիւնը . . . :

Ազգի մը թատրոնին յաջողութեան համար կա՛յ տակաւին մէ՛կ երկրորդ պայման . ա'յն է թատրերգութեան նիւթը, պատմուածքին առանցքը, խաղին կմախքը : Արդ մոոցէք անգամ մը ներկան . վայրկեան մը զէպի ետ երթանք, մեր ժողովրդեան կեանքին պատմու-

թեան մէջ, ե'տ, շա'տ ետ, մինչեւ Յիսուսի ժամանակները, ու անկէ'ց ալ հ'տ՝ մինչեւ մեր հեթանոսական շրջանները։ Անցեալի մշուշին մէջ թաղուած այդ սոկեկուռ բարձունքներէն դիտենք անդամ մը լիսն ի վար սողոսկող այն ահաւոր ու արիւնլուայ ճամբան որ մեր ազգին է։ Ի՞նչ ազաւոր դասեր, ի՞նչ հոկայ ատաղձներ թատերապրի մը համար՝ այդ ուսումութեան դանաղան էջնրուն մէջ։ Մեր ամէնուս հայր Հայկէն մինչեւ մեր օրերը, դիցաբանական հիանալի աւանդավէտերու քով ի՞նչ ահաւոր իրականութիւններ……։ Ու Արշակը, ու Վասակը, ու Քաջ Վարդանը, ու Մեծն Արտաշէսը……։ Ու տակաւին նո՞ր, դեռ շատ նոր, մեր ամէնուս սրտին մէջ արիւնող յիշատակները այն ահսելի կոտորածներուն^(*) որոնք մահը ու սարսափը ու սովոր ցանեցին մինչեւ Ակնայ սարսափահար հովիտները, Վանայ արիւնաներկ լիճէն մինչեւ Ռոկեղջիւրի հայտակուլ անդունդները……։

(*) Կոսիք 1895-6-ի Կիլիկիոյ ջարդերուն մասին է։

Ազգային, զուտ ազգային թատրոնի մը համար ինչ ատաղձներ, ի՞նչ հերոսներ, ի՞նչ նիւթեր……։ Խաւարչտին բանտերու մէջ ժողովուրդէն անդիտուած, մարդկութենէ վատօրէն լքուած «Ազատուրիւն» հեծկլտալով քանի-քանի մեռնողներ, զորս Հայ բեմը պիտի անմահացնէր՝ անձնուիրութեան դասը տալու համար ժողովըրդեան……։ Ու ամէն տեղ, յաւիտենական սարսափի ու սպառնալիքի տակ՝ դիւցազնօրէն ու լուսորէն զործող քանի վեհանձն կեանքեր՝ զոր Հայ թատրերզութիւնը բեմ պիտի հանէր՝ մեզի հերոսաբար մեռնիւ սորգեցներու համար……։ Ու գեռ ինչե՛ր, ու դեռ ինչե՛ր……։

Ո՞չ…… ո՞չ…… դժբախտաբար նիւթերը չէ որ կը պակսին հիմնելու համար զղուտ ազգային թատրոն մը։ Եւ ահա թէ ինչո՞ւ ես այս դիշեր համեստօրէն պիտի ուզէի յանդիլ սա զաղափարին թէ օտար թատերախազերէ աւելի — զոր մեր ժողովուրդը չի՛ կրնար ըմբռնել — պէտք է Հայութիւնը իր ծոցէն ծնի Հայ թատրոն մը, Հա՛յ, ոչ միայն լեզուով, այլ ոգիով ալ, նապատակով ալ……։ Հայ թատրոն մը՝ Հայ իրականութեան համար։ Այս կեցցէ՛ Հայութիւնը, կեցցէ՛ թատրոնը։

Թերա, 22 Օգոստոս 1908

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱԳՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԳՐԱԿԱՆ